

4957

14729

059

U-52

4729

0. 4. 8

Յ. ԱՄԻՐԵՆՑ

ԱՆԿՈՒՏԻՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ

1927

9րդ ՏԱՐԻ



Նկարը Տիր Արքայի մասին է և ինչպես իմն,
Տիր, մի դարձնու՞մք զիրենց ինչպիսին:

B 2001

14-

2010



059
Վ-52

Յ. ԱՄԻՐԵՆՑ

ԱՆԿՈՒՏԻՒՆ
ՏԱՐԵԳԻՐՔԸ
1927

ԶՐԴ ՏԱՐԻ



— Մեծ հայրիկ, քեզի չար ապրելու համար ի՞նչ բնոր
— Երկար ապրելու համար պետք է անձնոց եւ զուտրո՞ր
իսկ անձնոց եւ զուտրո՞ր բարություն համար պետք է կարգալ ԱՆՆ
ՏԻՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ :

Ե. ԳՈՒԼԻՍ

Պրնցազու Վ. Գրքարան

1927

ԱՆՈՒՏԻՒՆ. — Իսկո
անկ եւ անկոսի եւ

14729

տասուն են եւ վրան գոց, որ առանց երկբայելու կարելի է կարդացնել մըջընին վրայ կոխել չուզող բողոքական պատուելիի մը ու բժարնդիր աւագերէցի մը . մատչելի է ան ամէն քսակի, ինչպէս նաեւ ամէն չափի ու հասակի մարդոց, այրերու եւ կիներու, ծերերու եւ տղոց, եօթէն մինչեւ եօթանասուն եւ եօթը գարուն բոլորողներուն՝ անխտիր կրնայ կարդացնել տալ զինքը . Պոլիս թէ արտասահման բոլոր հայ տուներէն ներս կրնայ մուտ գործել, խօսիլ ու խօսեցնել տալ, զուարճացնել ու զուարթացնել ամէնքը :

Այն որ չուզեր իր գրկին վրայ ունենալ 1927 տարւոյ ծնունդն եղող ԱՆԿՈՒՏԻԻՆ, ՏԱՐԵԳԻՐՔԸ, ապահովաբար կամ 25 դր. չունի գրպանին մէջ եւ կամ կուտ չունի՝ գլխին մէջ, որ չուզեր գնահատել ԱՆԿՈՒՏԻ՝ ՏԱՐԵԳԻՐՔԻՆ, կարեւորութիւնը :

Երբ կ'ուզէք ամբողջ տարին զուարթ անցնել, զուարթութիւն տարէք ձեր տուները՝ գնելով ԱՆԿՈՒՏԻ՝ ՏԱՐԵԳԻՐՔԻՆ օրինակ մը :

Ցնծացէք եւ ուրախ լերուք, ցնծալով միմիայն 25 դրուր :

Յ. ԱՄԻՐՅԵՑ



ԱՆԿՈՒՏԻՆ . . .

Անկուսիին խելքն փչեց լեռն ելաւ, լեռան խոտեր չորացան.

Անկուսին երբ ծարաւեղով լեռնէն դիպի ծով իջաւ, ծովի ջրեր ցամեցան.

Մարտահրճեւ խոտ մեկ քամ առաջօրէն անկուսիին տուին փող,

Անկուսին ուրախացած փողը ափին գնաց տուն . . . ափը բացաւ գտաւ հող :

Անկուսիին հացն ուտողը՝ ինչքան տուտ ալ բլլայ, կերած հացին չլագեցաւ.

Անկուսիին փոխ տուողը, չբլլայ կրկին փոխ ուզի՝ փոխն ետ առնել չկամեցաւ.

Գրպանը լեցան, գուրդը դատարի երդոյ մարդոց խօսքը չիլեցաւ բնաւ գեթին.

Իսկ երբ ունի անպատ. խել՛ ու հաճեալ՝ կուտ մը չարժեւ երբ խօսողն է

ԱՆԿՈՒՏԻՆ

Չ Ո Ւ Ն Ե Ն Ա Ր . . .



Անունն ելած անուղղան բարեկամներ չունենաւ.
 Չարագործը իր դագաղին հետեւորդներ չունենաւ.
 Չար հրացին կանթեղին մէջ գիշեր ատեն իւր չունենաւ.
 Մառաանշուած աւագակը բարեւ տուող չունենաւ.
 Ծոյլ եղողը բնաւ օր մը կուշտ ստամոսն չունենաւ.
 Գինեմայր չարած օրն ալ գլուխը խելք չունենաւ.
 Խաղաճուկին անուանին կռակին գգեստ չունենաւ.
 Կնամոյ մը տեսական իրեն յատուկ կին չունենաւ.
 Շուայ եղողն օր մ'ալ յանկարծ գրպանը կուտ չունենաւ.
 Օրինագանց եղող մը բանտէն դուրս կեանք չունենաւ.
 Չարախրտին աչքերը գիշերն ի բուն բուն չունենաւ.
 Միտ կատրողը ախեւզգիշեր հանգիստ սիրտ մը չունենաւ
 Նեղախրտ մարդուն երեսն երբեք գոչն չունենաւ.
 Ա.մէն բանի սիրտ հաւացնողը սրտին վրայ իւր չունենաւ.
 Ա.գահ մարդն իր կեանքին մէջ բնաւ յագեցում չունենաւ
 Ստախօսը սառչ խօսքին հաւատացող չունենաւ.
 Շատախօսը իր խօսքեռուն ականջ կախող չունենաւ.
 Առանց կնոջ կեանք անցնողն յարգ ու պատիւ չունենաւ
 Տառապողին անէծքն աւնողն հանգիստ օր մը չունենաւ
 Խոր խորիւղ մարդն երկար ատեն կեանք չունենաւ.
 Տնախնդր թէ հոս ու թէ Մեկնից մէջ օրեան չունենաւ:
 Հշմարտա ու իրական առաքիլին աշխարհի մէջ գին
 չունենաւ:

ԱՆԿՈՒՏԻՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ ԼՍԷ ԵՒ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՕԳՏՈՒԻՍ



Երբ խիղճդ հանգիստ է, առողջութիւնդ և կեանքդ ապահով է:

Երբ շահդ պաշտպանեցիր, կեանքդ պաշտպանել գիտցար:

Առանց ծրագրի ու է գործի հետամուտ մի՛ ըլլար:
 Հաստատամտութիւնով կարելի է ամէն դժուարութեան յաղթել:

Մի՛ վհատիր, յուսահատութիւնը մահացում է:

Ու է գործի համար մի նճապարհը, եթէ չես ուզեր վրասով դուրս գալ:

Մէկը որուն չես համակրած, զգուշացիր հետը ու է գործ ունենայլ:

Հոն ուր կ'զգաս թէ քայլերդ յառաջ երթալ չեն ուզեր, մի՛ մտնիր:

Սեփնականութիւնդ և իրաւունքդ պաշտպանէ աշնպէս, ինչպէս պիտի պաշտպանէիր առողջութիւնդ և կեանքդ:

Երբ կ'ուզես մէկուն հետ գործել ընկերովի, խօսքէն աւելի գործքին վստահէ:

Ուզածիդ չափ բարիք ըրէ առանց փոխարինութիւն ակնկալելու:

Վիճաբանութեան մէջ պազարիւն եղիր և կուռի մէջ յանդուգն:

Հոն ուր չան մը ունիս, մի տարածայնիր:

Գործի մէջ ամչկոտ մի ըլլար, երբ չես ուզեր առօթի մնալ:

Զուարթ եղիր և ամէն մարդէ կը սիրուիս :

Մարդիկը կըցածիդ չափ սիրաշահէ, վեաս բնաւ չես տեսներ, իսկ օգուտը միշտ :

Դիրքդ բարձրացնելու ձգտում ունեցիր, որպէսզի յարգդ բարձրացնես :

Գործելէ առաջ հետեւանքը մտածէ :

Ուրախութեամբ ու եռանդով փարած գործդ մի լքեր :

Այն գործը որուն համար սիրտդ չվկայեր, մի միջամտեր :

Եթէ միամիտ ալ չես միամիտ երեւցիր, եթէ բարեկամ չես բարեկամ ցուցուր դիմացինիդ և կ'օգտուիս :

Եթէ կ'ուզես թշնամիիդ յաղթել, բարիք ըրէ անոր :

Երբ բազր քեզ կը հալածէ, կոխած հողդ փոխէ : Բարեկամիդ առջեւ ծանր եղիր, թշնամիիդ թռչեւ վեհանձն :

Նենդամիտ մարդոցմէ որչափ կրնաս հեռու փախիլ :

Կամքիդ տէրն եղիր որ կեանքիդ տէրն ըլլաս :

Շողոքորթ մարդը խարզախ է, իսկ խարզախ մարդը ստախօս, երբ գէմդ ելլէ, զգուշացիր անկէ :

Զղայնացող մարդէն մի վախնար, որովհետեւ մաքուր սիրտ կրելուն հետեւանքով բարկութիւն կ'զգայ :

Հակառակորդիդ հետ մեզմ խօսէ, բարեկամիդ հետ խիստ :

Երբ մէկու մը հետ բանակոխու ունենաս, նայէ որքու ձայնդ աւելի բարձր ելլէ քան զիմացինիդ ձայնը :

Ինքզինքդ բարձրացնելու համար ուրիշ մը մի ստորնացներ, այդպէսով կրնաս ինքզինքդ ցածցնել :

Շոայութիւնն ու ծուլութիւնը կարօտութիւնը կ'ստեղծեն. պէտք է աշխատասէր ըլլալ առանց շոայ ըլլալու :

Զգուշացիր բարի մարդոց չարութիւն հասցնելէ եթէ չես ուզեր Աստուծոյ բարկութիւնը հրաւիրել վրդ :

Չար մարդոցմէ հեռու մնալ, վտանգէ զերծ մնալ կը նշանակէ :

Մի խառնուրդ այն բանին որ քեզի չվկարարիք :

Մի յայտներ վիշտդ անոր երբ չպիտի կրնայ մեղմել :

Այն որ չէ սիրած քեզ, մի՛ մօտենար :

Իրեն օգտակար չեղողէն, քեզի բնաւ օգուտ չգար :

Ո և է բան մը երբ հաճոյալի է քեզ, չափաւորութեան սահմանը մի անցնիր :

Կրնաս հարուստը մօտէն ճանչնալ և նոյնիսկ քրտուիլ, իսկ աղքատը ճացցիր միայն հեռուէն և առանց մօտենալու ցուցուր բարի գործդ :

Ինքնահաւան մարդուն կոնակդ գարձուր :

Զգուշացիր անձանօթ մարդոց հետ կատակելէ :

Բնութեան դէմ մի գործեր, որպէսզի բնութիւնը քեզ չպատժէ :

Կնոջ ֆիլիքական գեղեցկութենէն առաջ փնտռէ անոր բնաւորութեան գեղեցկութիւնը :

Երբ շահաւէտ գործ մը ունիս ձեռքդ, մի լքեր զայն ու կարողութենէդ վեր գործերու հետամուտ մի ըլլար. երբ ձեռնարկիդ մէջ չյաջողիս, պիտի ստիպուիս կորսնցուցածդ փնտռել :

Նենդամիտ մարդուն ո և է գործ մի վստահիր :

Դժուարութեամբ ձեռք բերուած գործ մը օգտակար չկրնար ըլլալ միշտ :

Ուղղամտութեամբ սկսուած գործ մը յաջողութեամբ կը պսակուի :

Երբ ունիս սրտի բարութիւն, չըլլայ բնաւ խղճիդ հակառակ գործես, անպայման կը տուժես :

Ամուսնացած կին մը գլխէ հանել՝ ոճրագործութեան հաւատար է, իսկ աղջիկ մը խարելը կրկին ոճրագործութիւն է :

Յնծուհիներուն մօտենալ ուղողին իւրաքանչիւր քայլը գէպի գերեզման կը տանի :

Վտանգ մը նախատեսելը, վտանգին առջեւը առնել բսել է :

Փոփոխամտութիւնը ամենամեծ պակասութիւն մըն է, հաստատամիտ եղիբ և ամէն գործի մէջ յաղթող կը հանդիսանաս :

Երբ կ'ուզես թշուառ չըլլալ, ոչ շատ գործ և ոչ ալ շատ երկիր փոխէ :

Ոչ կարողութենէդ վեր բաներու վրայ մտածէ և ոչ ալ խելքդ չհասած բաներու միջամտէ :

Բարկանալէ առաջ հետեւանքը միտքդ բեր :

Երբ մէկը քեզմէ ուժեղ է, առանց տատամսելու խոսարէ :

Երբ պաշտպանի մը պէտք ունենաս, ամենէն ուժեղին ու ազդեցիկին գիմէ, սկար մարդոց պաշտպանութիւնը անօգուտ է և փասակար :

Բազդը ինքնին չգար, պէտք է զայն հրաւիրել :

Խելացի են անոնք միայն որ նախատեսող են :

Մի քաջուիր բնաւ չգիտցածդ հարցնելու և սովորելու : ջանա՛ միշտ նոր բան մը սովորիլ :

Ընտրէ միայն այն գործը որուն առակ ես :

Մի խոստանար գործ մը երբ չպիտի կատարես, և եթէ գործ մը կարենալ գլուխ հանելու համար

կասկած ունիս, նախապէս մի պարծենար թէ կարող ես :

Վնասակար մարդոց մի մօտենար, օգտակար մարդոցմէ մի հեռանար :

Իմացինիկ շահը նկատի առ որ շահդ ապահոված ըլլաս :

Պետական օրէնքները Աստուածային պատուէրներու հայելիներն են, յարգէ օրէնքը և բանտի դռները քեզի համար փակ են :

Տունդ կանգնէ հոն՝ ուր ապրուստդ կ'ապահովես :

Օգնէ գժբաղցին որ գժբաղցութեան օրերուդ ուրիշներէն օգտուիս :

Անագնիւ մարդիկը ազնուացնելու ջանալն ընկերային պարտականութիւն է :

Բարեկամդ մի վշտացնիր, և եթէ պատահարար ան քեզ վշտացնէ, չմտնաս հաշտութեան գուռ մը բաց թողելու :

Այլոց պատիւը բարձրացնելով պատիւդ բարձրացուցած կ'ըլլաս. ինչպէս նաեւ այլոց հանգիստը ապահովելով հանգիստդ ապահոված կ'ըլլաս :

Երբ կ'աշխատիս ապրելու համար, կ'ապրիս մարդկութեան համար :



ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ

ԴԻԻՐԻՆ ՄԻՋՈՅԸ ԳՏՆՈՒԱԾ ?

Հարստանալու համար թուաբանութեան չորս գործողութիւններէն միմիայն հետեւելու է գումարի և բազմապատկութեան :

Բարձու մի և բաժանու մի գործողութիւնները ոչ միայն չեն նպաստեր հարստութեան , այլ նաև գոյութիւն ունկցող հարստութիւնները կը փճացնեն :



Արդիական օրիորդները պիտի սխախ մեր մանչերն առեւանգել :

ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (*)

Զուարթ ըլլալ՝ տեւականօրէն . վիշտը արձամարհել և բնաւ բան մը հոգ չընել :

Բնութեան պահանջները տառացիօրէն յարգել : Անօթութիւն զգացած ատեն ուտել՝ առանց կատարելապէս յագեցնուլու : Բնաւ քնատ չմնալ :

Միջավայրին և կլիմային համեմատ ազրելակերպը որոշել ու բնաւ չչեղիլ անկէ :

Ասողջապահական կիրարկումներու հոգածու ըլլալ , և կարգապահ ըլլալ բոլոր կեանքի ընթացքին : Անաշխատ վիճակ չունենալ :

Պէտք է օրական 6-8 ժամ աշխատիլ՝ տանելի կարողութիւնով և օրական 2 ժամ (մէկ ժամ առաւօտուն և մէկ ժամ երեկոյին) բացօդեայ շրջապայիլ հեախտն :

(*) Ծ. Հ. — Երե ուրիշ մեկը այս պատկերներու գործարարքիւնով 100 արիկն սնկաւս պարի , կը խոստանաւ պակասը ամբողջացնել :



ՄԻՔԱՅԷԼ ԱՆՋՄԱՐԱԲԱՆ

որ Մեծ կղզիի փոքրիկներուն մեղուարու ծովին կ'ուսուցանէ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՆԵՐ
ՁԵՌՔՈՎ ՈՒ ՈՏՔՈՎ

Ուր տեղ ալ որ հաց ուտես
Չըլլայ այդտեղ լորձուկնք ձգես,
Ուր տեղէ որ ջուր խմես,
Այնտեղ ըլլայ վար թքնես :

Որուն կաորը որ նստիս ,
Անոր խաղը կը կանչես ,
Որուն հացը որ ուտես ,
Անոր դուռը կը հաչես :

Կ'ուզեմ սատանը տեսնել ,
Երեսին կլօծ մը թքնել ,
Կ'ուզես սատանի գործ տեսնել ,
Բերանիս թուքն է չորցել :

Բացախին բարկն իր ամանին ,
Կը վնասէ ըսած են միշտ .
Լայնսիրտին կուտան երանին ,
Երբ կ'անարգէ ցաւն ու վիշտ :

Չըլլայ դժգոհիս երբէք ,
Բարիքի դէմ չար գործին ,
Կրկին չարին ըրէ բարիք ,
Առաքինիք այսպէս գործեն :

87 ՏԱՐՈՒԱՆ ԿՈՆԴԱԿ ՄԸ

ՅԱԿՈԲ ՆԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐԲԷՆ

ՍԻԿԻՏԱՐԻ ՀԱՅՈՒՇԻՆԵՐՈՒՆ ՈՒՂՂՈՒԱԾ

Ի Տէր Յակոբոս Արքեպիսկոպոսէ և Պատրիարքէ Մեծի Պօլսոյս , Առաքելական Սուրբ ողջունիւ և օրհնութեամբ յայտարարութիւն լիցի Իւսկիւտարու Ս. Ս. Խաչ եկեղեցւոյ համօրէն լրութեան : Որովհետեւ Ս. Չատիկն մերձեցաւ , մի' որ զչափ անձին չճանաչելով թէ այր և թէ կին առասպել և յայլազգեաց ֆարզ չըլլալիք կերպարանօք երեւիցի . զի լսեմք թէ ոմանք ի կանանց սկսեալ են նիզամի ֆէս դնել ի գլուխ իւրեանց , և նոյն ֆէսին վրայէն եաշմախ կապելով համարձակ շրջին ի փողոցի և կամ սարայլը պիչիմի գլուխ կապեն և ելանեն արտաքս յայտ հանգիման ամենեցուն . ուստի պատուիրենք յետ այսօրիկ բնաւ ամենեւին այնպէս նիզամի ֆէսի նման փեւսկիւլիւ ֆէս չդնել կանանց ի գլուխ իւրեանց , ոչ է տան և ոչ յարտաքս . և հիչ մէկն սարայլրներուն գլխոյն և կերպարանացն չնմանեցունէ իւր հագուստն : Այլ պարկեշտ քրիստոնէավայել և համեստ կերպարանօք և շարժմամբ երեւիլ , յայտնի է զի մերազգի կանանց այնպէս ֆէս դնել ամենեւին անվայել է և միանգամայն հասախ եզած է . ով ոք յետ այսօրիկ հակառակ պատուէրի մեր երեւիցի , զայնպիսին չարաչար լոյս հողւոյ և լոյս մարմնոյ ունիմք պատժել և դատապարտել . ոչ միայն ֆէս դնել կինն և ազջիկն , այլև նոցին այրն և տան մեծն վասն բուխսէթ տալերնուն և անհօզ մնայնուն ունինք անարգել և

դատապարտել. զէրէ պէտք է մեծ լինողներուն մու-
խայէթ կենայ իրենց ֆամիլիաներուն, որ պարկեշտ
կերպարանօք դուրս ելլան ու Ազգը լիսանի չի բե-
րին. ամէն մարդ իւր էթրաֆին նայի, մուխայէթ
կենայ, թէրպիյէ բնէ և ոչ թէ օտարին պակասու-
թիւնը նկատելով սկսէ անգուռն բերանով բանբասել,
նախատել և հալխին ախտէն աւրել. եթէ ազգասէր
ևս՝ Ազգից պայծառութիւնը ու բարեկառութիւնը
խնդրես նէ՝ նախ՝ քու ֆամիլիաից նայէ, եասախի
միւթապիլիս բան չընեն. պէտիաթ նորահնար բըւվայ
խըլըիններով դուրս չելլան և նորասահման ֆէսն
բնաւ երբէք գլուխնին չընեն: Եթէ այսպէս իւրա-
քանչիւր մարդ քեամիլիճէսինէ զգուշութիւն բնէ իւր
տանը ելն ու մուտը հասկնայ, բնտանեացը թէրպիյէ-
ին նայի, բուխսէթ չի տայ բացուելու նէ, կրնամ ը-
սել թէ Աստուծով բոյորն ալ կ'ուզդի: Նաև կը լսեմք
թէ՝ անուշի կասախն այր մարդուն կը պահեն, միսա-
ֆիրի անուշ հանել տուած չունին, բայց կանայք
միմեանց ի տեսութեան գնայնուն կը հանեն եզեր-
եթէ քրիստոնեայ են և եկեղեցու զաւակ՝ պէտք է
որ նոքա եւս ննապանդին, անուշ չգործածեն միսա-
ֆիրի. թէլէֆիէ մասրաֆներէն սախընմիլ հղիք, ազ-
գօգուտ բաներու հետեւեցէք. ըրդէյիլ թէրպիյէլի
ըլլալու՝ խորհուրդնից սրտերնից մաքուր՝ խօսքերնից
ուղիղ և գործքերնից և վարքերնից բարի ընելու
ջանք բրէք ամէնքդ ալ:


Այլև Զատիկի օրերն թէ եւրլի և թէ պէքեար ժո-
ղավուրդ՝ Պէկօղլուի կողմերն երթալ գինտօլալ ըրըս-
վայութիւն ընել, Ասկը լիսանի բերելու չար գործ-
քերու հետեւ իյնալու չէ բնաւ և այն կողմի գէշ օ-
յիններուն սէյրին ամենեւին չերթաք. մանաւանդ

խաւմար ըսուած այն անթեալ տնաւեր օյինն չիչ
մէկտեղ մը խաղացուելու չէ: Կանայք ի գլուխս իւր-
կանց էլմասեղէն զարդերով ի բողանիս չերթան և
էլմասով դուրս չեկանեն ամենեւին. որ և լսող և կա-
տարողից ըստ դրութեանս:


Ողջ լերուք և օրհնեայ յԱստուծոյ և յամենայն
Սրբոց նորա և ի մէնջ Ամէն

1840 Ապրիլի 4 ի Պատրիարքարանի Հայոց
Կ. Պոլիս

452-2002



ԳԻՆԸ.— Սիրելիս, Չարլոթին պար մընչև որ չտվիս, ա-
մուսնանալու խօսք չեմ կրնար տար:
ՄԱՐԴԸ (մեկուսի).— Այս աս ոտքիս յոյացաք սրկար...:



ԱՌԵԻՏՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ ԿՈՊԵՌՆԻԿ ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ

Հիմնում 1900ին

ՍՄԱՄՊՈԼ, Պահչե-Գաբու, Մեյվեխուսե Խան

Հեռագրական հասցէ՝ COPERNIK

Հեռաձայն՝ Սրամպոլ, 319, ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Ներածում, Ներկայացուցութիւն, Արժանութիւն
Եւ Ապահովագրութիւն

ԾՈՎԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Առաժույթ, Մաքսանահուրութիւն, Փոխադրութիւն

Հեռաձայն՝ մասնաւոր ՊԻՌՈՒՍ՝ Սրամպ. 182-3

ԹՐԱՆՁԻԹԻ ՄԹԵՐԱՆՈՑ ԱՅՎԱՆՍԷՐԱՅ

Հեռաձայն՝ Սրամպոլ 698

Փոխադրութիւն քամիօնով՝ Պոլսոյ ամէն կողմը

Հեռաձայն ԿԱՌԱԺԻ՝ 697

ՄԱՍՆԱԻՈՐ ՎԱՃԱՌՄԱՆ ՄԱՍՆԱՃԻՂ

ԼՈՒՍԱՆԿԱՐՁԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՒ ՊԵՏՈՑՔԵՐ

Պահչե-Գաբու, Մեյվեխուսե Խան (հնրկոմ.ի կայանին հոյ)

ՄԵԾԱ.ՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՋՐԱ.ՔԱՆԱԿ

ԻՆՉԵՐ Կ'ՐՍԷ Յ. ՄՐՄՐԵԱՆ

ՆԱՄԱԿ ԱՆԴԵՆԱԿԱՆԷՆ

Զ Օգոստ. 928, Արդարոց Օթեւան

Առ վեսակիր Հայ ազգն բովանդակ,

*Ողջոյն՝ անգորրական և սէր՝ խանդադատական
անհուն երախտեաց:*

Սերտ սրախ սիրեցեալք իմ,

*Յետին ճիգ մը կը բռնկցունէ զիս, ճիգ մը աւելի
զուրսէն քան ներսէն՝ ինէ: Հասած վայրս ոչ զէնիթ
ունի ոչ նստիր: Հոս անմուտ է վայրավատին՝ նաեւ
անմուտ՝ ոչ ուղիղին՝ վայրահային. կայ մշտընդացող
տղամանդէ լոյսն աննիւթական, հսկայ ճակատէ մը
բղխող: Հոս մարդ էակին ետք կը դողդոջէ զահան-
գած. ետք վտարանդի մ'է՝ մշտապէս. կայ միայն ան-
հունին Մեծ է ն' մշտնջենական փառաւորեալք. խա-
ւարակեացին լոյս ճրագը, յուսացեալին հանգրուանը՝
հանգիստի:*

*Միշտ Անեղին՝ յաւիտեան է ին մշտանադորդ ալե-
լուներս՝ մրմունջ, կ'ընդհատին խանգարումովը մարդ-
կային ետէն տարուած, անձան ու անհարկ՝ անձիս
նկատմամբ գրչամարտ պայքարաւորումներն՝ գրչա-
կան մարտնջումն այդ, մտաղիւր կասեցնել կամելով,
պարտաւորեալ գրչովս երկնզբաղ. մի անգամ և եթ
հրապարակ գոլով, առ ի բուժումն գայթակղեալ մտաց
տալ վերջաւորութիւն հբարբբ եռանդաուութեանց:
Մարդկային մտաց թիւր բմբունու մը աշխարհիկ*

վայելքի անորակելի գոյութեան վրայ՝ որուն մէջ կ'ապրի՝ կը նուիրուի անոնց. ներքնադրոջմ՝ վկայութիւններ՝ ամենքը «ունայնութիւն ունայնութեանց» են. ինչպէս ութն գարեւր առաջ ըսած է Սողոմոն Գաւթեան՝ արքայից արքան, իմաստնագոյնն ու վթիւրանը մարդկային իմացականութեան:

Լուր և ունկնդիր, ո՛վ ժողովուրդ՝ կարեկից ու գթակիր հայ մտքի ու հանձարի, դու որ բանիմաց ես ու իրաւգաս, ըմբռնի՛չ սակաւիկն առատապէս եւ կշռի՛չ արդարապէս, գատուե՛ղ արդար է և կշիռդ ուղիւ:

Յորմհեռէ ի ինդիր դարմանումի ընդունուեցայ նուաստութիւնս, Ազգին Գթոյ՝ Խնդաղատանքի Տունը, զնելու յոգնարեկ գլուխս մարդասիրութեան ու հողածութեան բարձին... փառք ու պատիւ բարձրեալ խնամարկողին գասայ հոն հանդիստս՝ ճշմարտապէս անգորր՝ անվրդով խաղաղութեամբ՝ անծայրածիր՝ բախճանային կենօք: Կը պարտիմ՝ մշտապես իմ այս հանդիստը ներքին ու արտաքին պաշտօնէութեան փառաւոր ու փառայեղ գթութեան Տունն Հայոց. եւ եւս առաւել պարտ անձին ունիմ իմ ովսանն յայտնել շնորհակալիքս վեհանձն ու մարդասէր տնօրինող ձեռքին՝ պետ վարչութեան ազնուահոգի Նաւասարդին, որ ոչ երբէք խնայեց իր հողածական բնթացքը՝ բարի, անձնուէր բարեհաճութեամբ, փութութապէս տենչալով կատարեալ հանդիստիս (1), նա ոչ մի բուն զանց արաւ. իսկ երկու հօլաթեւ հրեշտակներու՝ զոյգ մը գթութեանց քոյրեր, մին առ ընթեր յոգնարեկ գլխիս և մինն ալ գեղեւկոտ ոտքերուս ներքոյ. պատրաստ կային հպատակիլ մէն մի մըրմունջի՝ երբ կամենայի. գիշերային հիւանդապահ մը


անքուն հրամաններուս ի սպաս հսկիչ էր կարգուած երէկէն մինչ ցայգ օր: Շնորհիւ և ջանիւք գթասիրտն Նաւասարդի՝ ունէի նախաձաշիկ՝ անարատ և անպակ կաթը՝ կովու՝ 100 տրամ կշտով. թերախաչ երկու հաւկիթ, մեղր և կարող՝ հանդերձ Թրանճէլայօք. ունէի միջօրէին ճուշ մը փառահեղ չորս հատ կողիւօք, միս և փլիւաօք, սերօք և գօմբօսթօյօք. բնթրիքն երեկոյեան էր՝ Զմիւռնեան կլորակ, սրմբուկ տրքայահաւան, հնդկահաւ պաղ, հաւալանջք անուշով և մօծուն: Տային փօխ՝ սրդ՝ չարաթ բնդմէջ, երկուս հեղս ձերմակեղէն՝ հանդերձ գիշերնոցով. փոխէին նաև սաւանք անկոյնի՝ իւրաքանչիւր օր և չսկտէին մահիճն իմ օրն երկու հեղ. պետ հաստատութեան՝ խղճամիտն Նաւասարդ, որ բնդ մէջ առնուպն հինգ և առառաւելն տասն անգամ այցելէր յոգնարեկ վաստակաւորիս՝ հարցանել որպիսութիւնն՝ վասն հանդարեցուցման խղճին լւրոյ. վասն զինա ինքն տուայտելով տուայտէր... ի հանդիստ հողուոյ հայ գրական մշակին:

Համարիմ նաև պարտ անձին՝ յայտնել զպացմունքս՝ երախտազէտ, Ազգին զուրգութանոց աւարկայ տան հոգերն թեթեւացնող Ազգանուէր խորհրդոյ Անդամոց՝ պատուարժանից, որք մի առ մի և երկ երկուս գացին հարցաքննել թէ ունի՞մ հանդիստքանդի հոգ իւրեանց ունէին՝ ըստ արժանոյն տայ մշտնջենական կեանքը՝ խաղաղ, երբէք տառապեցնելու գրական խոնջած վաստակաւորս. և եթէ մին հետաքրքիր լինէր անձամբ, այլք հեռախօսով գիմէին գոհացնել ինքեանս՝ ցաւատանջ մտահոգութեամբ, թէ որպիսի՞ ցաւագար տատամութեամբ կ'երկարէին գրչի մշակի մը ցաւատանջ տառապանքը... և չէին

Մ Ե Տ Վ Ա Ճ Ա Ռ Ս Ո Ւ Ն ԿՕՇԻԿՆԵՐՈՒ ԵՒ ԼԱՍՏԻԿ ԿԱԼՕՇՆԵՐՈՒ ՆԵՐՍԼՅԱ ՓԻՐՎ ԱԶԵԱՆ

(ՅԱԶՈՐԴ՝ ՓԱՓԱԶԵԱՆ-ՓԵՐՎԱԶԵԱՆԻ)

Ղալաթիա, Էսմեր-Ապիս խան, վարի յարկ, բիւ 13
ՄԵՍԱՔԱՆԱԿԻ ԳՆՈՎ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ՎԱՃԱՌՈՒՄ



Ունի ամէն ճաշակ գոհա-
ցնող այլազան տեսակներ
Եւրոպական, Ամերիկեան և և
սեղական ամենաբնորոշ ու բո-
ւ ասկան կոչիկներու :

ԳԻՆԵՐԸ ԱՆՄՐՑԵԼԻ ՆՐԲՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՈՒՆՆՈՒԹԻՒՆ ԵՐԱԿԵԱՌՐՈՒԱՅ


Չափու վրայ ապստարան-
ներ կ'ընդունուին ու անյա-
պաղ կը յանձնուին խոստա-
ցում օրին :

Ունի ճոխ մթերք ԱՆԳՂԻՍԿԱՆ և ՌՈՒՍՍԿԱՆ
լաստիկ կայօշներու :

ԾԱՆՅՈՒԹ.— Հազարաւորներու կը հասնի քիւր ա-
նոց, որոնք առաջին անգամ իրենց այցելութեամբ
պատուած ըլլալով այն վաճառատուներ, չեն ուզած
այլեւս բաժնուիլ անկէ :

ՆՇԱՆԱՔԱՆ.— Իր շանք փնտել գնորդին շա-
հուն մեջ: Քիչ շահով շատ ծախել՝ շատ բարեկամ ու-
նենալու համար :

Ո՞Ր ՀԱՅՐԻԿԸ...



Դրան զանգակը կը զարնուի. դուռը կը բացուի
եւ սան փոքրիկներէն մին կ'երեւայ սեմին վրայ. այ-
ցելուն կը հարցնէ .

— Հայրիկդ տո՞ւնն է .

— Ո՞ր հայրիկս .

— Քանի՞ հայրիկ ունիս .

— Տունին մեջ հորէն ջուր՝ կաւոյ հայրիկս, եւ
ամէն իրիկուն ձեռք բախթներով սուն եկող հայրիկս...



ՆՐԵՈՒ ՊԶՑԻԿՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ

— Մայրիկիդ ճարս ըլլալը կը յիշես .

— Հարս եղած ատենը ճամբան եղած եմ, անանկ ըստ օր մը
մայրիկս :

Բ Ա Ղ Դ Ա Յ Ո Յ Ց

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա	Բ	Գ	Դ	Ե	Զ
Է	Ը	Թ	Ժ	Ի	Լ
Խ	Ծ	Կ	Հ	Ձ	Ղ
Ճ	Մ	Յ	Ն	Շ	Ո
Չ	Պ	Ջ	Ռ	Ս	Վ
Տ	Ր	Յ	Ի	Փ	Ք

Աչհեղ գոցե՛. երեսդ խաչակնե՛ եւ աջ ցուցանազ դի՛ր՝ ըստ բաղդի ո եւ է գրի մը վրայ կամօքն Ասուծոյ բաղդիդ կը տեղեկանաս՝ երբ նոյն գրին պատկանող հասուածը կարդաս :

Ա.

Աչքդ լոյս, Ամենակային կարգադրութեախբ ատաքինի կին մը կը վիճակի քեզ, ատաջիկայ տարուան

ատաջին ամուսան մէջ: Առանց զիտ ալ նրաւ իրելու՝ ամուսնութիւն չկնքես ազնիւ բարեկամ:

Բ.

Բերկրատիթ լուր մը պիտի ստանաս բարեկամէ մը. բարեկենդանեան խրախճանքի մը պատրաստուէ երբ այդ բարի լուրը պանես: Բաղդդ կը բացուի, բազ կամ՝ ճնդկահաւ նուէր մը զրկէ:

Գ.

Գարունը երբ գայ, գետերը յորզին, գետինները ծաղկին, գրուելու մը պիտի գայ զլիւիկ կայցնող, գաւաթ մը գինի, կէսը դուն խմէ սն կէսն ալ... կէսը: Հաւնեցա՛ր բաղդիդ:

Դ.

Դէպ ի բարին փոփոխութիւն մը դու պիտի կրես, զբախտաւայել կեանք մը դէպ ի քեզ կու գայ. գիմաւորէ գայն սրտի նաճոյքով. դուող բաց թող սր բաղդը ներս մտնէ:

Ե.

Երանի քեզի, ով երջանիկ մա՛րդ. երեք տարիէն, երեք ամիսէն, երեք շաբաթէն թէ երեք օրէն՝ երկու անձերու միութիւն մը կայ, երկուքէն մին դու ես, եթէ կը նաճիս դուշակէ դու ալ երկրորդը:

Զ.

Չանազան բերնէ զրոյց կը շրջի աջէն ու ձախէն. դուր կը բամբասեն զբախտ մարդիկ զմրուխտի նման կանաչ բաղդիդ դէմ. զգուանք թող ազգեն ամէնքը քեզի. զուարթ ու աննոց օրերդ անցուր:

Է.

Էդն է կազմողը լրումը մարդուն. է՞ր այդպէս մնաւ կէս ու կիսկատար. էլի կանգնուէ՛, կարգ ա՛ր կարգուէ. եկիզ կ'ունենաս ջուխտ ջուխտ զաւակներ. Էն Աստուած կու տայ խրամերն ամէնուց. Էրկան ու կնկան տունն Աստուած օրհնեիր է:

Ը.

Ըսե՛մ ես քեզի թէ ի՛նչ վիշտ ունիս. բնկոյզի կեղեւին մէջ ան չարմախի. Ըսի բառներ են ատանք ամէնը. Ըբէ ի՛նչ որ ուխտեր ես... բառն ու ըսին բոլոր կը գազրին՝ երբ բնարածդ աննես. Ըզորդ չէ՞ հապա, բնտիր բարեկամ:

Թ.

Թունաւոր են և մահացու կին օձերը նենդաւոր, թակարդ լարած դարանակալ՝ թափ տան բլծիդ սպաւոր. թող քայլերդ բնկրկին թաւուաներէն՝ դալարազեղ սրջերէն. թեւ ու թիկունք քեզ եզոզ՝ թեւաւոր հրեշտակի մը նեա՛ անբիծ, թագ ու պսակ կապէ գլխիդ՝ որ փրկուիս թաւալլոր իյնալէ:

Ժ.

Ժամերդ համբուած են եթէ քայլերդ զգոյշ չառնես. Ժրաջան ես և ետանդուն գործի մէջ, ժուժկալ նաեւ ապրելու մէջ. Ժամերդ սակայն արգիւնաւոր չեն անցնիր. Ժողիլէ խելքդ գլխիդ կեդրոն. Ժամացոյցի սլաքը գէպի ետեւ չընթանար:

Ի.

Իբրաւունքդ պաշտպանէ որ երեսդ պայծառ գուրս գայ. Իմաստութեան շաւիղն բնորէ քեզ ատաջնորդ:

Ի սպառ չգար արատ ճակտիդ. Ինքնագարգացութեամբ ու ինքնօգնութեամբ՝ ինքդ պիտի ըլլաս մեծահամբաւ:

Լ.

Լաւ է ուշը՝ քան անագան: Լերան ծանրութեանց տակ ընկճեցար, լուս ու լռին տառապեցար, լքուած էիր ամէնքէն, լեցուած էր այլեւս դառնութեան լաժակը. լսեց երկինք վշտիդ հառաչ. — Լե՛ր արդ ուրախ, կ'ըսէ՛ նա. լաց հեկեկանք թող գազրին, լաւագոյն կեանք կ'ապահովեմ քեզ համար:

Խ.

Խնդիր մը ունիս սրտիդ մէջ ծածուկ, խոր կը մտածես ի գուր անդադար. խաւար գիշերին քուն չունիս բնաւ ու լոյս ցերեկին գլուխ մը հօնդարաւ: Խօսք մը միակ պիտի փրկէ, խորհուրդդ իսկոյն փարստէ... խօսքկապ, նշանտուք, հարսնիք, խօրօս հարս ու խօրօս օրեր. խնդա այլեւս ուզածիդ չափ:

Ճ.

Ճնած օրէկ մինչ ցայտօր եղած ես բազդազուրկ. ծառացար ընդ երկար քու անողոք բազդին գէժ, չձոնցաւ, չխոնարհեցաւ տակայն ան: Ճոժ, պահք, աղօթք պէտք է ընես քատասուն օր, որ ծագէ քեզ պայծառ արեւն երջանկութեան:

Կ.

Կարօտը կը քաշես կլոր հասակով կապոյտ աչուխին, կ'առնես կարօտդ՝ երբ կապես գլխուդ նարօտը. կարգն ու պսակը կարգի կը բերեն քեզ իսկոյն, կարգի կը մտնեն նաեւ տունիդ կարգն ու սարքը, կ'երկարին օրերդ ու կ'արգիւնաւորին ջանքերդ:

2.

Հլու և հնազանդ, նաև համեատուկ, հրեշտակի մը պէս փափուկ, հերուշակի նման անուշ, հեզ ու խոնարհ, համակ քնքոյշ, հաճոյալի շարժուձեւեր, հրնշմուշք, խօսուածք ակործայուր՝ հարս մը քեզի շափուկ արդեօք:

2.

Չօն մը քեզ անա նոր Տարուայ տաթիւ. ձայն մը ք գոչէ սրախ խորհրէն. — Չեօքդ իւզոտէ՛, ձեւ կ'առնէ անա փափաքդ անգուսպ. ձմրան օրերուն՝ ձիւներ չհալած ձեօք ձեօքի պիտի տաք՝ ձիրքերով օժտեալ սղջկան մը հարուստ. ձեզ ձանձրոյթ չպատճառելու համար հայրիկը կու տայ նաև տասը հազար սսկի:

2.

Ղուրպէթ չըջեցար երկրէ երկիր, նման համբաւաւոր աչուզին դարբիպ. դուրուչին հինգին աճք քաշեցիր, լեզին գառնութեան ցմբուրն ձաշակեցիր. Ղազարոսի նման օ՛ն ստքի կանգնէ. լամբարդ լուսաչոյ պիտի ճառագայթէ. ղենջակդ սսկուով ու արծաթով լի՛ պիտի վայելես երջանիկ օրեր. ղըսմէթըդ կը բացուի, ղրկողին փառք տուր:

2.

Ճամբայ մը ունիս առջիդ ծովերէ հեռու, ճրագ մ'ալ կը փայլի դէմդ ճառագայթարձակ, ճարպիկ ես իսկապէս ու նաև ճարտար, ճըլտրչուորերով պիտի բարձրանաս, ճակատդ տապին ու ցուրտին թէպէտ պիտի տաս. ճիտդ բարձր բոնած բնաւ չպիտի իյ-

նաս. ճախրակի նման վրայէ վրայ միշտ պիտի բարգես. ճշգիւ 100 տարուան կեանք մը վայելես:

Մ.

Մրցում կայ շուրջդ մամցուներու մէջ. մոմեր ու խունկեր, մրմուռնջ ու աղօթք, մաղթանք Անեղին՝ քեզ ունել խնդրեն: Մի միայն մինը անոնց, մաքուր իր հոգևով մտաբերէ քեզ թէ տիւ թէ գիշեր. մի՛ անանար ու երկմտիք, մտիկ ըրէ իմ խրատին, մօրք գիմէ ու առ կամքը, մատամդ բլլայ թոյլ նէ քեզի, մեքենայի մը պէս բռնի, մաքրէ կոկէ տունդ ու դուռդ, մշտադայար ընէ կեանքդ... մութ ու մուսլ օրեր տեսնեն բանասրկուներ:

Յ.

Յարգ ու պատիւ կը վայելես ամէնքէն. յարած ու փարած ես զբաղմանցդ. յուսալից է գործդ և յաջող է վախճանդ՝ երբ յարափոփոխ չըլլաս ու սին յոյսերով չտարուիս: Յայտնութիւն մ'ալ եթէ կ'ուզես, յաւերժանարսի պէս գեղեցիկ յարժար բնատնիքէ կին մըն ալ կ'առնես որ կը խոտտանայ յաւէտ երջանկացնել քեզ:

Ն.

Նեղզիրտ վիճակ մ'ունիս, նման յուսահատ մարդոց. նիհարնայ սկսած ես արդէն. նրան պէս կարմիր նախկին գոյնդ ննջատեղիդ սաւանին գոյնն է ստացեր. նորագոյն օրերու մէջ նաւագնաց ճամբորդութիւն մը պիտի ունենաս. Նօրմալ վիճակդ հոն կը վերստանաս. նոր երկրի մէջ նոր կեանք կ'ունենաս, նորատի օրիորդի մըն ալ ամուսին կ'ըլլաս:

Ե.

Շուքդ ազնիւ է պարոնն, և հագուստ ու կապուստոզ շատ շիք. շինծու ձեւեր չունիս բնաւ. շուքաբածի ալ չունիս գրսերեւոյթ, շնորհք մը կայ կարծես վրայ. շիտակն բսեմ, շանոզ բարձր է, շատ քիչերն են քեզի նման չքեղ կեանքի թեկնածու... շունչ ան, ևղբայր, բսե՛, ևթէ կը հաճիս: Շողոքորթ չեմ, ո՛չ ալ չողոմ բաղդազուշակ, շարեմ խօսքեր անիմաստ, շուտով լուծէ իմաստնաբար. շահաբեր գործեր... շեքճաւոր օր ու արեւ... շիկաներ ընկերուհի... շրթնաթոր շաքար ու սիրտ... շաւիղ ու տաւիղ... շուն ու կատու... շանթ ու շարժում...

Ո.

Ողջո՛յն, բարեկամ, ուրախ լեր և ցնծա՛. որոշուած է Ամենակալէն՝ ուսեղ ու խմել քեզ համար մինչ ութն անգամ տասը տարի. ողորմութիւն տուր աղքատաց և որբոց՝ ունայն չանցնի կեանքդ երկար, որոգայթներ չարութիւն չարանեղ որսորդներէ: Ուզիղ թող բլլայ կեանքիդ ուղին որ ուժգին հարուածներ քեզի խնայուին:

Չ.

Չարազուշակ մարդարէ մը չեմ թէեւ, չարաշուք գէպքեր կը նախատեսեմ քեզ համար. չեմ բաղձար ստուգիւ չար արկածներու: Չուսուական բաղդդ քեզ կը հալածէ, չուանը վիզդ անցնել Չանայ, չաստուած սըն է ան և կամ սագայել. չորացուր արիւնը երակներուն մէջ. Չորս Աւետարաններու չքնաղ խօսքերով, չար բաղդդ չարագործելէ կը կասի ու ալ բնաւ չես իյնար

Պ.

Պատիւ ու պարծանք պիտի բլլաս ծնողացդ ու պիտանի պիտի բլլաս բոլոր քեզ ճանչցողներուն. պատուաւոր ու սոաքինի կեանք մը պիտի անցնես երկրի վրայ. պալատներու ու վիլլաներու զարդը պիտի բլլաս. պանքէրներ, մեծահարուստներ պիտի ուզեն տալ քեզ իրենց աղջիկը: Պայծառ է արեւդ. պոռոտ կարմիրը փայլուն՝ ջինջ սպիտակին հետ պինդ կառչած թող կեանքդ կազմեն: Պարիկ մը պիտի բլլայ ընկերուհիդ՝ գեղեցկութեան գեղանին, իսկ պլլպուլները պիտի բլլան գրախտիդ՝ պուպրիկներից ստոստուն, զուարթ ու կայտառ:

Ջ.

Ջանա՛ ջիղերդ հանդարտեցնել, ջնջել նաև տխուր մտածումներդ: Ջրի պէս հոսող յաջողութիւն և ջինջ ու պայծառ սպաղայ պիտի ունենաս: Ջղջիկներու նման գիշերային պտոյտներէդ հրաժարէ և ջատուկ պտուաներէն զգուշացիր:

Ռ.

Ռափայել բլլայ անունդ թէ Միքայել, Ռուբէն բլլայ թէ Գուրգէն. ոամիկ բլլաս թէ գիտուն. ոամկավար բլլաս թէ համայնավար. Ռուսիա գտնուիս թէ Ֆրանսա, Ռումանիա գտնուիս թէ Ամերիկա. ոահվիրան թող բլլայ քայլերուդ՝ առաքինութիւնն ու բարեգործութիւնը, ոուս կիներէն հեռու ապրէ, ինչպէս նաև մի մտենար Ռամելա կամ Ռօզա անունը կրող աղջիկներուն:

Ս.

Սուտ չկայ ընաւ ու ի՛նչ որ կ'ըսեմ սիրտս է վկայող. սեւ է ճակատագիրդ ու սեւ սեւաւոր է բաղդդ. ստոյգ է որ սին յոյսերով կը տարուիս. սառուցեալ ձով մըն է սրտով պաշտածդ, սուտ ու պատիր խօսքերով սէր կը կեղծէ ան քեզի. սուր մըն է ան քիչ հատու՝ սրտիդ ուղիղ ուղղուած. սրբէ սրբաւէզ ստախօսին այդ յիշատակ: Սեռին պատկան պատիւ բերող նազելի կոյս մը անբիծ՝ սուրբ սրտով քեզ պիտի փարի. սիրոյ ոգին ա՛րդ, սլաքներ թող արձակէ սրտիդ խորը:

Վ.

Վիշաք չպիտի մերձենայ քեզ երբեք. վերելքելով ցօղունէդ՝ վարդի մը պէս պիտի բացուիս յարասեւ. վէմի նման հաստատուն պիտի մնան քու տունն ու տեղ, վկայ խօսքիս Սուրբ կարապետ: Վահանն եղիր նիդակ ճօճոց հակառակորդ տարբերուդ. վա՛յ անձին որ վեհագոյն անձիդ դէմ պիտի ուղղէ բիրտ հարուածներ. վսեմ գործեր կատարելու եղիր ցմիշտ ջանադիր: Վարձք մը ունիս վերին է էն սիրավատ, վերջ մը դնել կամի Սն՝ ամուրիի, վանականի սին կեանքիդ, վայելչութեամբ գերապանծ, վէս ու հրպարտ իր կուսութեամբ վայել քեզի լծակից:

Տ.

Տարիքդ աոիր, տարակուսանքի մէջ ես ու տափակ մտածումներով կը պաշարուիս. տալու հակամի՛տ են արդեօք փափաքածս կ'ըսես ու կը տուայտիս անձկութեամբ. տիրութիւնդ թող փարատի, տատամեկու ալ չկայ տեղի: Տատանք ու աշխատանք

երբ չպակսիր քու մէջէն, տներ, նաև արարթըման երբ կարող ես կանգնեցնել տնօրինութեամբդ ձեռնարէց, տենգագին քայլերով պիտի փութան բոլորուիլ շուրջդ, տալու իրենց գեղեցկատիպ աղջիկներ: Տա՛ւ ճարի մը պէս սուրբ ու մաքուր, տակառի մը պէս գիրուկ ու մտեղ, տաքսիրտ ու հրաբորբ սիրով, տնաչէն ու բարեմիտ՝ ըրէ մէկը քեզ տանտիկին, տառօս թող գայ մեզ ամենքին:

Բ.

Բուսմէլի Հիւսար պիտի նշանուիս, Բօպէրթ Գօլէճի բարձունքին վրայ բախիթիս պիտի հաւաքես նշանածիդ հետ. բախճանային օրը չուտ պիտի հասնի: Բօմ մըն ալ ինծի ձերին հարանիքին՝ եթէ կը հաճիք:

Յ.

Յնցող լուր մը պիտի տամ քեզի: Յնորք մը կը կարծէիր դուն մինչև այսօր, ցամաք հացէն յետոյ ցնծութիւն վայել, ցուրտ իրականութիւն մը ցրուել ցանցնել, ցաւատանջ հոգիի մը մէջ ցուլի ոյժը ներարկել: Ցատքէ ու պարէ՛, որչափ որ կրնաս. ցերեկի փոխուած է գիշերդ յետ այսու:

Ի.

Իւճուած ու սպառած վիճակ մը ունիս՝ իրականօրէն. Իւնիօն ընկերութեան մօտ կեանքդ ապահովագրէ. իւրաքանչիւրը ընտանիքիդ իր բազդը շինէ. իրաց վիճակն երբ տխուր է քեզի. իւրայինքդ օրհնեն քեզ մահէդ ետքը:

Փ.

Փնտտաութի վրայ ես գու ախօրերս , փոյթ մը ունիս , ջանք մը ունիս՝ փարթամ ու ջոջ ընտանիքէ փունջ մը բնդունիլ քեզի վայել . փախուստ չուզեր , ոչ ալ գրծում . փափաք մըն է աղամարդու , փեթակ կլիկ մեղրածորան : Փափուկ խնդրոց լուծման համար փնտուկ պէտք է դիւրին ճամբան . փութա գտն լ միջնորդ կտրիճ , փրկիչ մ'ըլլայ քեզ օգտաւէտ . փառայեղ ու փառաւոր հարս մը առնես քեզի յարմար :

Ք.

Քաղքէ քաղաք պտտեցար , քիմքիդ յարմար կին չգտար . քանակով ալ , որակով ալ բժախնդիր գըտնուեցար . քառակուսի մարմնեղ կ'ուզես , քիչ մ'ալ առատ քար բոնող . քամակդ պիտի ելլէ սակայն քաստնամեայ , քրքրող մը տունդ ու տեղդ , քիթդ քարձրէն երբ խոնարհի , քիպար տեղէ աղջիկ մ'աղուոր , հետն ալ քարուկիր տուն մը փառաւոր քեզի կու տան անկասկած . քակէ ուրեմն ու իջեցուր ելֆեհներդ , քառածի կառքը բազմէ կեանքին երջանկութեան , քեյֆրդ սարքէ ուրախութեամբ :



Կ. ԿԻԻԼՊՈԼԵԱՆ

Ե Ի

Յ. ՔԷՉԷՃԵԱՆ

Ղ Ա Լ Ա Թ Ի Ո Յ

ՄԻԱՍԻ ԿԵՐՊԱՍԻ ՀԱՅ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԵՐ

Ղալաթիա, Հարաճեք փողոց, բիւ 14

(Նախկին Տօմուզխանէ փողոց)

Թիլեֆօճ՝ Բերա 986

Սոյն կերպասի վաճառատուներ ներկայ սղութեան պայմաններուն միակ դարմանն է , թէ ինչո՞ւ :

1) Որովհետեւ սոյն վաճառատան ապրանքներն ուզղակի ֆապրիքաներէն բերուած ըլլալով , իրենց տեսակին համեմատ գիւրամատչելի գիներով կը ծախուին :

2) Նպատակնիս զրամ շահելէ առաջ մաքուր և տոկուն ապրանք ծախելով յաճախորդ շահիլ է :

Ուրեմն իրենց հաշիւը և շահը պիտոյդ յարգելի յաճախորդներուն կը մնայ այս առիթէն օգտուելու համար ուրիշ տեղ գիմելէ առաջ սոյն վաճառատուներ այցելել :

15 օրը անգամ մը Անգլիական և Ֆրանսական կերպասներ կը բերուին :

Չմեռուան եղանակին ի մօտոյ վերջանալուն վրայ կերպասները պարզապէս ֆապրիքայի անմրցելի գիներով կը ծախուին :

ԲԱՂԴԱՅՈՅՑ

Ա Ղ Զ Ի Կ Ն Ե Ր Ո Ւ Յ Ա Տ Ո Ւ Կ

Ա	Բ	Գ	Դ	Ե	Զ
Է	Ը	Թ	Ժ	Ի	Լ
Խ	Ծ	Կ	Հ	Ձ	Ղ
Ճ	Մ	Յ	Ն	Շ	Ո
Չ	Պ	Ջ	Ռ	Ս	Վ
Տ	Ր	Յ	Ի	Փ	Ք

Ազնիւ, օրհորդ, հանեցե՛ք աչքերնի՛ց զոցելով ո եւ է գրի մը վրայ դնել ձեր ցուցամասը եւ համակերպիլ ձեզ վիճակուած բաղդին :

Ա.

Առաքինութեան ճամբէն մի՛ չեղիր և ա՛ն ամուռ-նութեան մէջ երջանիկ պիտի ըլլաս անվրկպելիօրէն :

Բ.

Բաղդդ բաց պիտի ըլլայ և բարեբաստիկ կեանք մը պիտի վայելես, երբ բարի ու մաքուր ըլլաս՝ բա-ռին բովանդակ նշանակութեամբը :

Գ.

Գթասրտութիւնը նշանաբան բնորէ քեզ • գութ-թով ու գորովով պիտի պատուուիս՝ գալիք տարուան մէջ ունենալիք գեղեցիկ նշանածէդ :

Դ.

Դաս մըն է կեանքը որ պէտք է յաւ սորվիլ : Դրախար պիտի վայելես, երբ գրականօրէն կեանքը բմբունես :

Ե.

Երանի՛ քեզի, ազնիւ օրիո՛րդ, երեք ամիսէն երջանկութեան գազաթնակէտն ես :

Զ.

Զուարթ ու խօսուն, զարդ ու զարդարանք սի-րոզ Զարմայր անուսով տղու մը պիտի նշանուիս :

Է.

Էթիւտ մը քեզի, եթէ կը հաճիս • էութեամբ ու բնութեամբ էրիկ մարդոց հաճելի չես • էրիկ մը պիտի առնես թէև, բայց շատ ուշ :

Ը.

Ըսէ՛ ինչ որ կրնաս ըսել բարի, ըրէ՛ նաև ինչ որ կրնաս ընել բարիք • ըսածդ գիտցիր, ըրածդ գիտ-

ցիր, ընթրածդ գիտցիր ու մանաւանդ ընտրածդ գիտցիր, ընտիր օրեր կը վայելես Աստուծով:

Թ.

Թագուհիի հովեր ունիս, թիթեռնիկի թեւեր ունիս, թռչիլ կ'ուզես բարձրերը, թեւերդ շուտ կը յոգնին, թառէ քիչ մ'ալ ցածերը. թէ որ խորհուրդիս անասս, թեւդ մանող շուտ կ'ունենաս:

Փ.

Փուժկալ եղիր, մէկ հատի մը վրայ նայէ, ժիր ու աշխոյժ ըլլայ նայէ, ժայռի մը պէս չըլլայ կայուն. ժրջանն առ քեզ կերցնէ մեղր ու կարագ: Փամն երջանկութեան պիտի հնչէ քեզի արագ:

Ե.

Իմաստութիւնն էական է քեզ համար, իմացածդ քեզի պահէ. ինքնագլուխ մի՛ գործեր. իրաւունքդ պաշտպանէ, իրականապէս աղջիկ մը կ'ըլլաս տիպար. ինքզինքնուն պատիւ մը համարելով իւրաքանչիւր ոք իրեն առնել պիտի ուզէ:

Լ.

Լաւ կեր, լաւ հագուէ, լաւերուն հետ տեսնուէ. լաւ համբաւ ստացիր, լաւ երիտասարդ մը պիտի վիճակուի քեզի, լաւագոյն օրեր պիտի վայելես:

Խ.

Խորհուրդ մարդկան, կամք Աստուծոյ, խորհածդ չունի քեզի օգուտ. խնդրէ միայն դու Աստուծմէ՛ խրկէ քեզի խոմէթ մ'աղուոր:

Ճ.

Ճաղիկ մըն ես ծիլարձակ. ծնողիդ տան երանի. ծանր եղիր մշտապէս. ծագէ արև քեզ՝ նորածագ:

Կ.

Կուռք մը պիտի ըլլաս քու ապագայ ամուսնիդ ու կրօնք մը իրեն համար պաշտելի. կառքերու մէջ քառածի՛ կեանք մը պիտի վարես փառօք լի:

Հ.

Հաւատք ու յոյս ունեցիր, հարուստի մը կը վիճակուիս. հրաշալի գեղեցկութեամբ օժտուած, հանձարեղ ու մտացի, հայտրդի մ'է հարազատ, որ հրարձակ աշուկներուդ է զարնուած:

Ձ.

Ձայն մը սրտի խորերէն, ձեզի կուտայ աւետիս. ձանձրոյթդ պիտի փարափի. ձեռքդ խնդրող մը կուգայ ձմեռուան սա օրերուն:

Ղ.

Ղօղանջելով պիտի հնչէ զանոյր ժամուն, զրկինք քեզ հօն՝ նարօտ կապել պսակուիլ. Ղիկարին պէս իմաստուն՝ զեկաւորող ու ձեռներէց սղու մը հետ:

Ճ.

Ճշմարտութեան սիրող եղիր որ ճանապարհդ հարթուի. ճագարի պէս արաղընթաց և ճբագի պէս լուսարձակ՝ ժառագայթող բաղդդ գայ:

Մ.

Միտաիք խոկումներդ ու մաղթանքներ մարմին

տուին յոյսերուդ . մաքուր սրտով ու հոգևով՝ մանչ մը կուգայ ձեռքդ բռնող :

Յ.

Յոյսդ ու հաւատքդ հաստատուն թող ըլլան . յուսալից երիտասարդ մըն է բաղդդ , յարգ ու պատիւ կը վայելէ ան ամէնքէն :

Կ.

Նիրհած է թէև բազդդ այսօր , նորոգ կը զարթնու վաղ կամ անագան . նշան ու նարօտ , նուէր ու հալաւ . նոր ու փառասոր օրեր զուարթունք քեզ են վիճակուած :

Ծ.

Շմբոթած ու շուարուն վիճակ մը ունիս . շէնչող ու զուարթ կեանքդ կորուսիր . շնորհքդ սակայն կը մնայ անեղծ . շահդ կը պահանջէ շուենչ լայն առնել , շուրջից հետեւիլ : Շողջողուն ու շքեղ ապագայ ունիս :

Ո.

Որոշ ծրագիր մը պէտք է ունենաս ոյժդ հաւաքես , ուրախ ու դուարթ բազդիդ սպասես . ունակութիւններդ ուրացիր մոռցիր . որոտումի պէս պիտի գայ բազդդ :

Չ.

Չաժեմն ու ժեմը էրկան տէր կզան , չմտեցաւ քեզի չարածճի բազդը . չար մտածումներդ քեզմէ հեռացուր , չար խորհուրդները կը հրաւիրեն չար հետեանքներ : Չաշխարհիկ էրիկ մը կ'իյնայ , չինար հասակով բայց ոչ չոր ու ցամաք չորցած գրպանով :

Պ.

Պատիւը թանկ է , պահէ զայն ուժով . պարտքդ կատարէ որ պարգև ընդունիս երկինքէն : Պտուղ բարի , ժիր ու համեստ , պատուական ու պատուաւոր տղամարդ մըն է այդ պարգև :

Ջ.

Ջրի պէս ծարուած , ջինջ ու պայծաս ապագայիդ կ'սպասես : Ջոջ հարուստ մ'է քեզ աննողը , պիտի ջնջէ յիշատակներդ տխուր :

Ռ.

Ռօ՞գ է անունդ արգեօք , և կամ Պլա՞նչ , որ Ռօտէնի մը ծուղակներուն քայլերդ կ'ըլլան ենթակայ . Ռահդ ու ուղիդ ցուցունող մը երբ չըլլայ , Ռամիկ մարդոց ծանակներուն պիտի ըլլաս առարկայ :

Ս.

Սրբունի մ'ես մաքուր սրտով սրբակեաց , սիրով թող գայ սիրակցորդ սիրալատ , սուրբ սիրովդ սրբաւնայալ ան քեզմով :

Վ.

Վանատան յարմար աղջիկ ջըն ես լռիկ մեջիկ , վարդ թող սփռէ ոտքերուդ տակ , վազընդփոյթ քեզի խնդրող թեկնածուն . վատ օրեր չմերձենար քեզ բնաւ . վարդագոյն են երկար կեանքիդ բոլոր ժամեր :

Տ.

Տխմարի մը տալ պիտի կամին ծնողքդ , տխրիս պիտի ու տոտապիս ընդ երկար . տապար մըն է

քառակուսի կտորներու բաժնելու է առանց մէջի թթուն անելու, և քիչ մը ջուրի մէջ խաշելէ ետքը, ճիշդ տաշուքին պէս չորցնելու է, և միևնույն կերպով եփելու է: Միայն թէ՛ վար ասնուամ միջուցին լեմոն գնելու է որպէսզի անուշին գոյնը ձերմակ ըլլայ:

ԵԼԱԿԻ ԱՆՈՒԾ

Պէտք է նախ շաքարը խրվամի բերել լեմոն քամելով: Երբ շաքարի կաթիլը անշարժ կենայ պնակին մէջ, մաքրուած ու լուացուած ելակները պէտք է մէջը նետել և երկու երեք եփ ելլելէն հտքը՝ վար ասնել շերտով (ֆէրչե) ելակները զգուշութեամբ հանել, չոր պնակի մը մէջ գնել, և շաքարը պարզուտէ անցընելով նորէն կրակին վրայ գնել որ եփ ելլէ ու առջի խրվամին գայ: Այն ատեն ելակները մէջը նետելու է, շարու-



— Պատու սննդ, պարոն, ձեր աղջկան ձեռքը խնդրելու:
— Բայց ինչու ոտքերն ալ միտսին չէք խնդրեր...

նակ տակի կողմէն խառնելով որպէսզի չայրին: Փափաքուած խրվամի հասնելէ հտքը նորէն լեմոն մը կը քամուի և վար կ'առնուի: Մէկ օխա շաքարին 300 տրամ ելակ պէտք է գնել և մէկ օխայէն աւելի չեփել մէկ անգամին:

ՆԱՐԻՆՋԻ ԱՆՈՒԾ

Միևնույն կերպով կ'եփուի նարինջը, մէկ օխային համար 3 խոշոր նարինջ գնելով, զորս պէտք է կանխաւ սակել, խաշել ու փոքրիկ կտորներու բաժնել կիտրոնին պէս:

ՅՈՒՆԱՊԻ ԱՆՈՒԾ

Այսպէս ե'եփուի յունապը, զոր պէտք է կանխաւ խաշել, վրայի մորթը և կուտերը հանել: Շաքարին գոյնը ձերմակ ըլլալու համար, կարելի է անուշը եփելէ յետոյ յունապները շաքարին մէջէն հանել, և ուրիշ խրվամի եկած շաքարի մէջ նետել, մէկ եփ մը հանել ու վար ասնել:



— Տիկին, ձեր գեղեցկութիւնը ուրիշ՝ ժառանգած էր:
— Ապահովարար... հարիկէդ:

ԲԱԼԻ ԱՆՈՒԾ

Այսպէս կ'եփուի նաև բալին անուշը, զոր սակայն պէտք է փոշի շաքարով եփել, սասնին մէջ կարգ մը շաքար և կարգ մը բալ գնելով, մէկ օխային մէկ օխա:

ՎԱՐԴԻ ԱՆՈՒԾ

Իսկ վարդին անուշը կ'եփուի, վարդին մաքուր թերթերը աղէկ մը փետտելով, և կարգ մը փոշի շաքար և կարգ մը վարդ շարելով սասնին մէջ. 500 տրամ շաքարի համար՝ 100 տրամ վարդի թերթ պէտք է գործածել: Յետոյ թերթերուն շատ կարմիրները և աւրուածները խաշելով ու մէջը լեմոն մը

Թելով պէտք է ջուրը պարզուտէ մը անցընել և վարդին մէջ լեցնել, ու անով եփել: Վարդին խըվամը Թանձր ըլլալու չէ:

ՍԵՐԿԵԻԻԼԻ «ԼՈՂԱՊ»

Հինգ օխա սերկեւելի պէտք է ստկել, կտոր կտոր ընել և մինչև բերանը ջուր լեցնելով սանի մը մէջ խաշել, յետոյ պարզուտէ անցնելով ջուրը առնել, երկու չափ ջուր, մէկ չափ փոշի շաքար լեցնել, առանց լեմոնի խըվամի բերել. խըվամը հասկնալու համար, պէտք է դգալ մը անուշէն լեցնել պնակին մէջ, յետոյ դգալով մը բաժնել գոյն. եթէ երկու մտսերը իրարու չմիանան, խըվամը հասած է: Պէտք չէ մոռնալ որ շերտի գործածելու չէ այս անուշը եփուած ատեն:



— Ներքեք հարցնելու, օրիորդ **ՍԱԼՈՐԻ ԵՒ ԾԻՐԱՆԻ «ԼՈՂԱՊ»**

— Մարդուն համեմատ

Միեւնոյն կերպով կ'եփուի սալորի և ծիրանի շրոգապաները, սակայն մէկ օխա շաքարին մէկ օխա ծիրան կամ սալոր դնելով:

ՍԵՐԿԵԻԻԼԻ «ՓԷՍՏԻԼ»

Սերկեւելի խաշել, քամել, մէջը քիչ մը ջուրէն դնելով ձմիկել, խոշոր մաղէ մը անցնել: Մէկ օխա սերկեւելին մէկ օխա շաքարի փոշի, եթէ կ'ուզես որ

Թանձր ըլլայ, մէկ ու կէս օխա շաքար դնել, քիչ կրակի վրայ փայտէ դգալով մը անդադար խառնելով եփել որպէս զի տակը չառնէ: Աղէկ մը Թանձրանալէն ետքը, պէտք է երկու մատ հաստու թեամբ ափսէին մէջ լեցնել, արեւուն գիմացը չորցնել, կտոր կտոր ընել, ամաններու մէջ լեցնել և բերանը գոցել: Կարելի է ասոր մէջ աւելցնել նաև ստկուած նուշ և քիչ մըն ալ կասի (Թարչին), վար առնելու մօտ:

ԾԻՐԱՆԻ «ՓԷՍՏԻԼ»

Ճիշդ այսպէս կ'ըլլայ նաև ծիրանի «փէստիլ»:

ԵԼԱԿԻ «ՁԷՎԻՐՄԷ»

Ելակի «չէվիրմէ» եփելու համար մէկ օխա շաքարին 60 տրամ ելակի ջուր պէտք է դնել, նախ շաքարը խըվամի բերել առանց լեմոնի, յետոյ ելակին ջուրը մէջը լեցնել, և դարձեալ խըվամի բերել, վար առնել, և հազիւ հինգ վայրկեան անցնելէ ետքը տաք տաք դարձնել:

ՈՒՐԻՇ «ՁԷՎԻՐՄԷ»ՆԵՐ

Այսպէս կ'եփուի բալը, ծիրանը, նարինջը. այս վերջինին փոխանակ ջուրը առնելու, կեղևը պէտք է տաշել, ու բարակ լաթի մը մէջ սեղմելով հիւթը քամել ու դնել:

Այսպէս կ'եփուի պեղրամոդի և պիստակի չէվիրմէն, միայն թէ պէտք է կանխաւ պեղրամոդը բարակ մը տաշել, իսկ պիստակը բարակ մը ծեծել և շաքարը դարձուած միջոցին, երբ սկսի ձերմկիլ, մէջը նետել: Յիսային 100 տրամ: Պէտք է դիտնալ թէ ա-

Քելով պէտք է ջուրը պարզուտէ մը անցընել և վարդին մէջ լեցնել, ու անով եփել: Վարդին խրվամբ թանձր բլլալու չէ:

ՍԵՐԿԵՒԻԼԻ «ԼՈՂԱՊ»

Հինգ օխա սերկիւիլ պէտք է ստկել, կտոր կտոր րնել և մինչև բերանը ջուր լեցնելով սանի մը մէջ



խաշել, յետոյ պարզուտէ անցնելով ջուրը առնել, երկու չափ ջուր, մէկ չափ փոշի շաքար լեցնել, առանց լեմոնի խրվամբ բերել. խրվամբ հասկնալու համար, պէտք է դգալ մը անուշէն լեցնել պնակին մէջ, յետոյ դգալով մը բաժնել դաշն. եթէ երկու մտսերը իրարու չմիանան, խրվամբ հասած է: Պէտք չէ մոռնալ որ շերիփ գործածելու չէ այս անուշը եփուած ստեն:

— Եւրեցէք հարցնելուս, օրիորդ էք թէ տիկին.
— Մարդուն հանեմաս:

ՍԱԼՈՐԻ ԵՒ ԾԻՐԱՆԻ «ԼՈՂԱՊ»

Միւսնոյն կերպով կ'եփուի սալորի և ծիրանի չլողապաները, սակայն մէկ օխա շաքարին մէկ օխա ծիրան կամ սալոր դնելով:

ՍԵՐԿԵՒԻԼԻ «ՓԷՍՏԻԼ»

Սերկիւիլը խաշել, քամել, մէջը քիչ մը ջուրէն դնելով ճմրել, խոշոր մաղէ մը անցնել: Մէկ օխա սերկիւիլին մէկ օխա շաքարի փոշի, եթէ կ'ուզես որ

թանձր բլլայ, մէկ ու կէս օխա շաքար դնել, քիչ կրակի վրայ փայտէ դգալով մը անդադար խառնելով եփել որպէս զի տակը չառնէ: Աղէկ մը թանձրանալէն ետքը, պէտք է երկու մաս հաստութեամբ ափսէին մէջ լեցնել, արեւուն գիմացը չորցնել, կտոր կտոր րնել, ամաններու մէջ լեցնել և բերանը գոցել: Կարելի է ասոր մէջ աւելցնել նաև ստկուած նուշ և քիչ մըն ալ կասի (թարչին), վար առնելու մօտ:

ԾԻՐԱՆԻ «ՓԷՍՏԻԼ»

Ճիշդ այսպէս կ'ըլլայ նաև ծիրանի «փէստիլ»ը:

ԵԼՍԿԻ «ՉԷՎԻՐՄԷ»

Ելակի չէվիրմէ եփելու համար մէկ օխա շաքարին 60 տրամ ելակի ջուր պէտք է դնել: Նախ շաքարը խրվամբ բերել առանց լեմոնի, յետոյ ելակին ջուրը մէջը լեցնել, և դարձեալ խրվամբ բերել, վար առնել, և հազիւ հինգ վայրկեան անցնելէ ետքը տաք տաք դարձնել:

ՈՒՐԻՇ «ՉԷՎԻՐՄԷ»ՆԵՐ

Այսպէս կ'եփի բալը, ծիրանը, նարինջը, այս վերջինին փոխանակ ջուրը առնելու, կեղեւը պէտք է տաշել, ու բարակ լաթի մը մէջ սեղմելով հիւթը քամել ու դնել:

Այսպէս կ'եփուի պեղրամոդի և պիստակի չէվիրմէն, միայն թէ պէտք է կանխաւ պեղրամոդը բարակ մը տաշել, իսկ պիստակը բարակ մը ձեծել և շաքարը դարձուած միջոցին, երբ սկսի ճերմկիլ, մէջը նետել: Օխային 100 տրամ: Պէտք է գիտնալ թէ ա-

ոանց պտուղի ջուր դնելու եփուած չէվիրմէներուն՝ հարկ է 3 արծաթ դգալ լեմոնի ջուր դնել, և ասոնք պաղեցնելէ ետքը դարձնել:

Միեւնոյն կերպով կ'եփուին նուշին, մանիչա- կին, յամպարին (ամպէր), վանիլիային և շօքօլային՝ չէվիրմէները:

Օ Շ Ա Ր Ա Կ Ն Ե Ր

Լ Ե Մ Ո Ն

Շաքարը խրվամի բերել, քանի մը լեմոնի կեղև վրան տաշել և բարակ լաթէ մը քամելով հիւթը առնել, յետոյ 120 տրամ լեմոնի ջուր քամել, ու շաքարին մէջ լեցնելով առանց եփի բերելու վար առնել: Մէկ օխա շաքարին 120 տրամ լեմոնի ջուր կը բաւէ:

Ն Ա Ր Ի Ն Ջ

Միեւնոյն կերպով եփել. 1 օխա շաքարին 12 նարինջի և 5 լեմոնի ջուր դնելով:

Ե Լ Ա Կ

Շաքարը խրվամի բերել, ելակները մէջը նե- տել, հրկու եփ բերել, վառ առնել և պարզուտէ ան- ցնել: 1 օխա շաքարին 1 օխա ելակ դնել:

Բ Ա Լ

Միեւնոյնը:

Հ Ա Ղ Ա Ր Ջ (ՖՐԷՆԿ ԻՒՋԻԻՄԻ)

Միեւնոյնը. 1 օխային 100 տրամ:

Ա Ր Ք Ս Յ Ա Մ Ո Ր (ՉՄԱՎՈՒԼԱ)

Միեւնոյնը:

Ծ Ի Ր Ս Ն (Գ Ա Յ Ս Ը)

Միեւնոյնը. 1 օխա շաքարին 1 օխա ծիրան:

Հ Ո Յ Ն (Գ Ը Ջ Ը Լ Ճ Ը Գ)

Միեւնոյնը. 1 օխա շաքարին 300 տրամ հոյն:

Ը Մ Պ Ե Լ Ի Ն Ե Ր

Ք Ի Ի Ռ Ա Ս Օ

Շիշի մը մէջ պէտք է լեցնել 200 տրամ թու- րինջի վրայի կեղեւէն, քանի մը տրամ կասի, երկու մեխակի հատիկ, և ասոնց վրայ լեցնել հրեք օխա ալքօլ. ապա շիշին բերանը խցելով ամիս մը արե- ւուն տակ դնել: Յետոյ լաթէ մը անցնել, և մէջը մէկուկէն օխա կտրած շաքար խառնել: Նորէն բա- րակ պարզուտէ մը անցնել, ու յետոյ սրուակներու մէջ լեցնելով անոնց բերանը խցել: Եթէ թուրինջ չգտնուի, պարզ նարինջով ալ կ'ըլլայ:

Բ Ա Չ Մ Ս Պ Տ ՈՒ Ղ Ը Մ Պ Ե Լ Ի

Պէտք է առնել 250 տրամ աղէկ բալ, կոթեքը հանել. առնել նաև 250 ական տրամ ելակ, հաղարջ

և արքայամօր, ամէնքը մէկէն օխա մը լաւ տեսակ քօնեաքի մէջ լեցնել ու արեւուն տակ գնել վեց ամիսի չափ: Յետոյ ջուրը առնել պարզուտէ անցնելով, և հետը խառնել 125 տրամ կտրած չաքար:

Բ Ա Լ Ի Ը Մ Պ Ե Լ Ի

Երեք հարիւր տրամ կտրած չաքարի մէջ քանի մը հատիկ մեխակ, կտոր մը կասի և երկու օխա քօնեաք կամ ալքօլ խառնել, և ամէնքը մէկէն լեցնել մէկ օխա քիչ մը տհաս բալի վրայ: Բալիբուն կօթերը պէտք է կէս կէս կտրել կանխաւ, և արեւուն տակ գնել շիշերուն բերանը լաւ մը խցելէ յետոյ:

Ս Ա Լ Ո Ր Ի Ը Մ Պ Ե Լ Ի

Պէտք է առնել աղէկ տեսակ սալոր ոչ շատ հասուն. խոշոր գնդաւորով մը կուտերը մէջէն խախտել, եփ ելած ջուրի մէջ նետել, մաղ շերեփով անմիջապէս հանել և պաղ ջուրի մէջ լեցնել, և անկէ ալ հանելով ջուրը ծծել տալ, լաթի մը վրայ ու շիշի մը տակը շարել, չաքարը կտրել, ալքօլով խառնել և վրան լեցնել:

Ծ Ի Բ Ա Ն Ի Ը Մ Պ Ե Լ Ի

Միեւնոյն կերպով կ'ըլլայ ծիրանի ըմպելին:

Ն Ա Ր Ի Ն Ջ Ի Ը Մ Պ Ե Լ Ի

Պէտք է նարինջին վրայի կեղեւը շատ բարակ ստկել և ալքօլի մէջ ձգել քանի մը ամիս, յետոյ կտրած չաքարը և ալքօլը փափաքուած չափովը իրար խառնելով, մէջը աւելցնել յիշեալ շիշին պարունակած ալքոլէն հարկ եղածին չափ:

Այս կերպով կը պատրաստուին բոլոր իբրիւները, ինչպէս նաև մանտարինը, կիտրոնը, պէղրամոզը, միսքէթ լեմոնը. գալով վարդին ու մանիշակին, պէտք է անոնց ծաղիկներուն թերթերը ալքօլի մէջ ձգել:



Նորին անկուսիական կայսրութեան գահաժառանգ
Յ. ԱՄԻՐԵՆՅ ՈՐԳԻ ԱՐՇԱՄ

ՀԱՆՐԱԾԱՆՅՈՒ ՄԵՏԱՔՈԱՎ ԱՃԱՌ

ՄԻՄՕՆ ԳԱԶԱՆՃԵԱՆ

պատիւ ունի իր բաղձաթիւ յաճախորդներուն ծանուցանել թէ փոխադրուած է Մահմուտ Փաշայիջներքեւ Շէքէրճի խան, թիւ 6-7 (նախկին վաճառատան դէմ), ուր պիտի կրնան գտնել բոտ սոսաջնոյն ձօն մթերք մը բուրգի, մետաքի, Փլօշի և D M C ինչ ամէն տեսակ ապրանքներու:

ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔՆԵՐ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՄԻՋՍՏԻ ԽՍԹՈՒՄՔ.— Շփել խայթուած մասը սղեկից ըմպելիով կամ ամօնեաքով և կամ Ֆօսֆօլիմի լուծածջուրով. աստուր չգտնուելու պարագային օձառ ջուրով. յետոյ ֆօսֆօրէաներ ընել միեւնոյն հեղուկով: Գառնախեղուի տերեւներով պատրաստուած խի սն ալ օգտակար է:

ԽՍԹՈՒՄՔ.— Կարելի է վէրքը արիւնտուել: Յփած ջուրի ֆօսֆօրէսով լողանք ընել վիրաւորուած մասը և կամ լիզօլ լուծածջուրով (մէկ սուրճի դգալ իւրաքանչիւր լիտր ջուրին). ապա մաքուր կառուով պատասել:

ԵՐՔ ՔԻԹԷՆ ԱՐԻԻՆ ՀՈՍԻ.— Գլուխը բարձր և գէպի ետեւ բռնել նախ. յետոյ քիթն ու ծոծրակը պաղ ջուրով ֆօսֆօրէս ընել, մատներով սուրբերը սեղմել, պաղ քացախջուր քաշել տալ, ինչպէս նաև քամպակ խօթել քիթը:

ԹՈՒՆՍԻՈՐՈՒՄ.— Մատով կոկորդին խորը քիւրել սրպէսզի փոխէ. ասատօրէն տաք կամ գաղջ ջուր խմցնել՝ քիչ մը ձէթ կամ աղ դնելով մէջը: Կարելի է նաև պարզ ամուխը փոշխացնել և ջուրի մէջ խառնելով խմցնել՝ ապուրի դգալով. վերոյիշեալ անմիջական դարմաններն ընելով հանդերձ հարկ անհրաժեշտ է անմիջապէս բժիշկ կանչել:

ԱՅՐՈՒՄՔ.— Տալկ ցանկ վրան, կամ ծեփել ձէթի և կամ իւղակրային հեղանիւթով (գայմադ

մէլնէմի). պէտք է շուտով պատասել որ այրած մասը օդի չենթարկուի:

ԱՐԵՒԱԶՍԱՐԿ.— Վիզը քակելու և շուքին մէջ թաղելու է որ հանդիստ պառկի. պաղ ջուրի ֆօսֆօրէս ընել պէտք է դիւին. կուրծքը չփել պէտք է պաղ ջուրի մէջ թրջուած լաթերով: Ջուր խմցնել:

ՇՆՉՍ.ՀԵՂԾ.— Թարմ օդի մէջ գետինը պառկեցնել. հագուստին կոծակները մինչև մէջքը քակել. կուրծքը չփել չոր լաթերով. բերանը բանալ, թաշկինակով մը լեզուն բռնել և դուրս քաշել, յետոյ կրկին ներս հրել. պէտք է շարունակաբար կրկնել մէկ վայրկեանի մէջ քսան անգամ. բժիշկ կանչել անհրաժեշտ է:

ՇՈՎԷՆ ՀՆՆՈՒՄՔ.— Պառկեցնել յետոյ կոծակները քակել և շնչահեղձի յատուկ դարմանը կիրարկել. պէտք է ծածկել մարմինը սրպէսզի տաքնայ:

ԿՍԹՈՒՄՔ.— Նստած դիրքի մէջ հանդիստ ընել տալ հիւանդին. մանանխով ծեփելիք դնել կուրծքին վրայ: Պէտք է բժիշկ կանչել:

ՎԵՐՆՈՏՈՒԹԻՒՆ (սարա).— Հիւանդը պառկեցնել կռնակի վրայ գետինը. հագուստները քակել. պէտք է հակել որ ինքզինքը չվիրաւորէ. ձգել մինչև որ տաքնապն անցնի:

ՍՍՈՒՄՔ.— Հետու պէտք է մնայ կրակարանէ. ինչպէս նաև պէտք չէ լուալ տաք ջուրով. ձիւնով և կամ կարծր լաթով մը մարմինը չփել (և կամ սառած մասը՝ եթէ մասնակի է) մէթոտիկ կերպով հետքձեռէ աւելի ուժգին. հուսկ ապա թանձր լաթերով պատասել:

ՄԱՐՍՔ.— Առանց գլխուն բարձ գնելու՝ պէտք է հօրիզոնական դիրքի մը մէջ պահել հիւանդը. կոծակները քակել և պաղ ջուր սրակ:

Օ ԼԻՕՆ ՊՈՒՑԷ



ԳՐԻԳՈՐ Մ. ԽԱՆՃԵԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ 1865 ԻՆ

Մոխ մքեբ անագործի վերաբերեալ նիւթերու. ամբողջ սեսակ DMC ի ասեղնագործութեանց. անքերի սեսակ քրիֆօրածի բրթէ քելերու: ԶԷՔԻՐ, ԿՊՐԸԼԷՆ, ՄԷՐԻՆՈՍ, ՍՊԱՆԵՕԼ, ՔԱՌՄԷՆ: Տեսական հայթայթիչ անագործի եւ հագուսի մօտէլներու:

Վարժարան-արհեստանոցներու մասնաւոր գեղջ:

ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ, ԵՆ ԱՃԱՆՈՒԹԻՒՆ՝ նշանաբանն են այս վանաւասան:

ԾԱՆՕԹ ԿՕՇԿԱՎԱՃԱՌՍՈՒՆ

ՄԵԼՔՈՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Սրամպօլ. Մահմուտ փաշա, Գամաքօ խանի դեմ
քիւ 173

ՀԵՌՍՉԱՅՆ՝ ՍԹԱՄՊՕԼ 2391



Կը գտնուի բոլոր սէզօններու համար վերջին նորածեւութեանց համապատասխան այլազան ձեւերով եւ ամէն ճաշակ գոհացնող ԿՕՇԻԿՆԵՐ՝ թէ աւրանց եւ թէ կանանց համար:

ՏՈԿՈՒՆ

ՎԱՅԵԼՈՒՉ ՉԵՒ

ՉԱՓՍԻՈՐ ԳԻՆ

Կը գտնուի նաեւ Անգղիական եւ Ռուսական ապուրան լատիկ կարօշներ՝ գիւրամառչի գինեքով:

ԾԱՆՕԹ.— Չափու վրայ կօշիկի ապսպրանքներ կ'ստացուին՝ օրին յանձնելու պայմանով:

Համոզուելու համար

կը բաւէ անգամ մը միայն այցելել

ՏՔ. Թ. ՊԱԼԸԳՃԵԱՆ

Մ Ա Ս Ն Ա Գ Է Ց

ՎԵՆԵՐԱԿԱՆ ԵՒ ՄՈՐԹԱՅԻՆ

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ



Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԴՐՈՒԹԱԵՄԲ

ԱՐԱԳ ԵՒ ԽՂՃԱՄԻՏ

Բ Ո Ւ Ժ Ո Ւ Մ

ՀԱՍՑԷ. — Բերա, Սաղ փողոց (Թօզաթլեանկ

վար) թիւ 17

ՀԵՌԱԶԱՑՆ ԲԵՐԱ 3626

ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐ . . .

Կ՛ԱՐԺԷ ԼՍԵԼ ԵՒ ՄԱՆԱԻԱՆԳ ԳՈՐԾԱԴՐԵԼ

Բերանը միքրոպներու բոյն մըն է. մարդիկ առողջ կ'ըլլան միայն ու միայն առողջ աղօաներով. եթէ չենք ուզեր խանդարել մեր ստամոքսին ու ազիքներուն հրաշալի կազմուածքը, պէտք է անվրէպ դարմանենք մեր աղօաները:

Կարենալ ծամելու համար պէտք է ունենալ աղօաներ և մանաւանդ առողջ աղօաներ:

Ուրեմն պարոննե'ր, տիկիննե'ր և օրիորդնե'ր, Ձեր աղօաները խնամով դարմանել առէք՝ Բերա, Բանկալթի, Պէօյիւ քաէրէ ճատտէօի (սինէմալին կարդը), թիւ 79 դարմանատունը՝

ՀԱՄԲԱԻԱՒՈՐ ՎԻՐԱԲՈՅԺ-ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Տ Օ Ք Թ Է Օ Ր

ԿՈՊԵՌՆԻԿ ԺԱՄԿՈԶԵԱՆԻ

որ ձեռնհասօրէն կը դարմանէ բերնի ամէն տեսակ հիւանդութիւններն ու բարզութիւնները. կը զետեղէ կեղծ աղօաներ՝ բնականին յար և նման, ինչպէս նաեւ ոսկի աղօաներ: Պրիչներու և փութօններու տողունութիւնը բացարձակապէս կ'երաշխաւորէ:

Ա.սամնահանութիւնք առանց ցալի

Ն Շ Ա Ն Ա Բ Ա Ն

Ա.բագուրիւն, նեղապահութիւն, չափաւոր գին

ՅԱԿՈՒԲ ԳԱՅՎԷՋԵԱՆ

ՎԱՃԱՌԱՆՆԵՐ-ԴԵՐՉԵԿ

Սրամայօլ, Չիչեֆ Բազար փողոց, Ֆրեսրզլեան խան, վերի յարկ, քիւ 30

Չափու վրայ կը պատրաստէ եղանակին ու նորաձեւութեան համապատասխան հագուստներ՝ գոհացնելով նոյնիակ ամենէն բժախնդիր փափկաճաշակները։
Ունի ամէն սէզօնի յարմար Անգլիական և Ֆրանսական կերպաններ՝ բնտիր տեսակէ։

Վ.Ա.ՅԵՆՈՒՉ ՉԵՒ

ՏՈԿՈՒՆ ԿՍՐ

ՄԱՔՈՒՐ ԳՈՐԾ

ԵՒ ՉՍ.ՓԱՒՈՐ ԳԻՆ

Կը բաւէ համոզուելու համար անգամ մը միայն ապացրանք բնել. անկասկած ոչ մէկը չպիտի ուզէ ուրիշ անգամ ուրիշ դերձակի դիմել։

ՏՔ. Հ. ՄԻՍԱԲԵԱՆ

Ա. Կ. Ն. Ա. Բ. ՈՅԺ

Բերա, Կալաքա Սարայ, Խիսրաֆի աբարքրման Բացի Ուրբաթէ ամէն օր կէսօրին, ժամը 11-2 կը գտնուի Պոլիս, նոր նամակատան մօտ՝ Հ. Ա. Լ. Ա. Հ. ՎԷՐՏԵԱՆ գեղարար։

ՍԱՅԱԿ ՍՐՎԱՋԵԱՆ

Մեծ Շուկայ, Գալբագճըլար, քիւ 2, Եանկրն Գուլէլի վաճառասան սէրը

Պոլսոյ միակ նորոյթի (° nouveauté) մասնագէտը, աչքատու, համակրելի, ժպտազէմ, բարեձեւ, վայելուչ ու վայելչասէր է լի կան ՏՐ ԱԻ ՄՕՏ ՏԷ ՆԵՆ ՔՐԼ ՄԵՆ, հայրայՖ, փափկաճաշակ. իր ուկնարկով լափող, վառող, խանդավառող, խրախուսող, ոգեւորող՝ ծանօթ



անձնաւորութիւնը՝ ՊՐ. ՍԱՀԱԿ ՍՐՎԱՋԵԱՆ՝ կը գտնուի ամէն օր ժամը 9-17 իր վաճառատան մէջ կազմ ու պատրաստ... քիչերն են որ չեն ծանօտար զինքը. հանրածանօթ է ան և հանրամտօղջի։

Վաղեցէ՛ք, վաղեցէ՛ք ուրիմն տիկիներն և օրիորդներ, միշտ և հանապազ օգտուեցէ՛ք առիթէն. կ'արժէ արդարև իր ազնուութեամբն ու մասնագիտութեամբ ծանօթ եղող այս պարոնէն գնել, որ թէ չափազանց ածան և թէ միանգամայն նոր ժամանած թարմ մթերքներ են՝ իր ապրանքները։

Փութացէ՛ք, վաղեցէ՛ք, վաղն ի վաղ ու հապճեպ քայլերով գէպի Մեծ Շուկայ, Գալբագճըլար, քիւ 2, Եանկրն Գուլէլի վաճառատունը։

ՊԱԶԱՐՃԻՆԵՐՈՒՆ ՍՈՒԼԹԱՆԸ(?)

Մարդ մը որ առնուազն պէտք էր Օսմ. Պան-
քայի առաջին գրադիրն ըլլար, կամ գոնէ ազատ-
վագրական ընկերութեան մը անօրէնը, և սակայն
չար բազմը կամ չար սատանան չարաբազդարար զինքը
պազարճի ըրած են:

Վերոյիշեալ նկարագրութենէն հետեւցնելով՝ ար-
տակարգօրէն չքեղ հագուած մէկը չերեւակայէք. կա-
րելի է զինքը ճանչնալ մէկ ակնարկով՝ երբ մտաբեր-
ուի Իպրանոսեան Հաճի ազայի մը երիտասարդու-
թիւնը: Անոր անունն է՝

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՄԻՐՋԵԱՆ

(ԲՆԻԿ ԱԿՆՑԻ)

Կը գտնուի շարժուան ամէն պազարներուն մէջ,
ու կը ծախէ ամէն տեսակ ճերմակ կտաւեղէն. տպա-
ծօյի, ֆանէլայի, բօրլինի և այլ նման ապրանքներ.
ինչպէս նաև անկողնի ու բազմօցի յատուկ կտաւներ:
Սակարկութեան մէջ շատ բարակը նայող չէ. կարճ
երկան կը յարմարցնէ, հետեւելով յաճախօրցը գո՛՛
ձգելու սկզբունքին:

Կը կարծուի թէ կրնայ օր մը Իպրանոսեան Հաճի
ազային տեղը բռնել:
Չհաւատացողը կրնայ անգամ մը այցելել:



ՎԱԶԵԼՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ

Եւ. օր մը Տիկին Մաննիկ Խեյօքեան իր պտակ-
ցու աղջկանը և տասնամեայ աղեկին հետ Ղալաթխաչ
եկեղեցիէն գէպի կամուրջ կ'ուզուին, գառնալով
աղջկանը՝

— Հայտէ՛, աղջիկս, քչիկ մը ստքերնիդ վեր
ստէք:

— Ենչո՞ւ համար, մայրիկ:

— Քա ճանրմ, սաթ մը առաջ Սթամպօյ անց-
նինք տէ, Եէնի ճամփն, հին փոստահանէին փողօր,
Աթէշ օղլու խանին տակ 4 նոմբօլը ԿէՕՄԼԷՔՃԻ
ԹՕԱՖԻՅԷԺԻ **ՊՕՆՃՈՒՔՃԵԱՆԻՆ** մա-
ղազան հանդիպինք, Օննիկին շապիկ, գրավաթ, քե-
ղի ու ինծի համար բիժամա ու բօրլինի կերպաս սա-
նեմ պիտի. քիչիկ մը տահա ուշանանք նէ սրբա
չպիտի գտնենք բան առնելու, ամէն մարդ հոն կը
վազէ, չիւնքի փէք ԱԺԱՆ ԿՈՒՏՈՅ ԿՈՐ:


“ԱՐԵԻ,, ՀՐԱՏՐԱԿԶ. ԸՆԿ.

Սրամպօյ. Պապը Ալի, Բէթիս ԷՔ. խան, քիւ 10

Կը հրատարակէ ամէն տեսակ գրքեր և տպագ-
րական գործեր: Կ'ստանձնէ գործակալութիւնը թեր-
թերու և շարաթաթերթերու: Յանձն կ'առնէ ամէն
տեսակ գրքերու և թերթերու յանձնարարութիւն-
ները նպաստաւոր պայմաններով:

Կարգացիք եւ արածեցիք համով հոսով

“ Ա Ն Ո Ւ Շ Ս Պ Ո Ւ Ր ” Ը



Գ Ր Ա Տ ՈՒ Ն

ՊԻՄԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Սրամայօլ, Զազմագնրլար եօգուլու, թիւ 73

Գրատանս մէջ կը գտնուին ամէն տեսակ գիրքեր, ինչպէս նաեւ ի մէջ այլոց ներկայ տարուան հրատարակութիւններէն հետեւեալ գիրքերը .

	Չ.Ր.Չ.
Բաւարան հայ-Ֆրանս. Մ. Յովհաննեսեան	400
Աղօթագիրք Տ. Հիսարեան Հօր	250
Վերքեր, Աեօթի գլուխ-գործոցը	60
Հաւաքածոյ բուրբ հանրապս. օրինաց	20
Փոքրիկ ժամագործը	15
Մեծ գիտուն մը, Բասթօր	15
Նկլի աւսարակին հերոսը, 2 հատը	200
Կասարեալ կերակուրի գիրք, հայասառ սանկ.	100
Պոլսոյ գաղտնիքները	150
Ալիսի Սիրահարը	100
Խապիւղի Քնաւերջիկը	60
Կորուսած Կտակը	60
Տօթը. Վարդան (Ն. Օսեանի)	25
Ազգային Բարեբաւ	20

Բօսթի ծախքը գրասանս կը պահկանի

Գրատանս մէջ կը գտնուին ամէն տեսակ հաւաքածոյի նամակադրոշմ և գրինական պիտոյքներ :

Դիտեցէ՛ք, հիացէ՛ք եւ ձեռքէ ձեռք պսցուցէ՛ք Պ. Երմուզ Գուլումնեանի շէնուղ ու զուարթ

.. Պ Ա Տ Կ Ե Ր ., Ը

0021735

4957

« Ազգային գրադարան



NL0021735

2 0 13

